

# ԱԼԵՍԱՐԵՎ

ՅԱՎՅՈՑ  
ԲՈՅԵ



ՀԱՅՈՒ Խ.

ԿՈՍՏԱԴԻՆՈՒԹՈՒՆ, ՄԱՅԻՍ 1, 1911

թիւ 5

Նիւթըն, Մասաշուսէթո,  
Ամերիկայի Միաց. Նահանգներ:

Միր սիրելի նոր բարեկամները,

Ես Մէջ Սիրրան եմ. Կարծեմ Մալի ձեզի գրած իր նամակն մէջ անունս յիշած էր: Այս, գիտեմ թէ յիշեց, որովհետեւ ողք առաջին նամակը ևս ալ կորդացած էի, թէեւ ես իր ըսածին պէս չեմ, ևս մեր մէջ ամէնէն յասողագլի մն է:

Գիտէ՞ք թէ ինչ կը խօրհնի այս առառ, ուրատողութեան պահուն, կը խօրհնէի թէ ո՞չափ աղէի պիտի ըլլար հթէ իմ պատուհանէն զուրս նայած առենու Միր Փոքը, մեր վարժարանին Քարտսզարը, մեր շասարանին զուռը զարնէր և մեր ուսուցչուհին հկոծ քանի մը հիւ ժերը վարժարանին չինքին մէջ պարտցնելու համար՝ ուսանողունի մը ուզէր: Անտարակոյս ևս պիտի պառջին ձեռք վերցնողը . . .

Եաւ չոնցած այս երեւակացած իրականութիւնն թուեցաւ. ինձի, Միր Փուլուրի կը հետեւէի նրբանցքին մէջէն, յանկարծ անսայ որ հան կը իենալիք — ձեզմէ հարիւրէ տեսլին — արլիօք անսահն շիամէ էր: Այս, գուշը էիք որ մեր վարժարանը այլեկելու նկած էիք: ԱՌյուրի համելի էր ձեզ անսեղ և ո՞չափ հապարա կը զգայի ինքզինքն ձեզ մեր վարժարանին մէջ պարտցնելով: Մրանները մանել չինք կրնար, որսվեսոււ բազմաթիւ ըրբարք դասերը պիտի խանզարէինք, բացց յաստրաններու զուռներուն զերի աղակեւայ մասերէն գողունի ներս կը նայէինք ու ազդքներուն և ազջիկներուն դաս խոսիր կը դիտէինք: Յանկարծ մէկը հարցուց, «Երուանդը ո՞ւր է և Անդամանու տղայ մը իրանցուցած էինք: Ա՞ւ որ կը կարծէր թէ գտանք զայն:

Եւ բաքանչիւր նրբանցքի մէջ, պատին վրայ, ջաւը խմելու համար ծարակ մը կայ. Ան կը բաղկանայ քարէ պզափի աւագանէ մը, որուն մէջտեղը նիշէլք անսակ մը հաւկթամեւ, ու վրայի կողմէ ծակ ընպակներ կան: Այս ըմպակին վրայ կը ծակք ձեր գուուիը, ընըսննիկ կը բանաք, և երբ ձեռքուն անուակ մը դարձնէր, մարուր ջուր կը ցույտի ձեր բնեմին մէջ: Այս յուր խմելո, չատ աղէկ կերոյ մըն է, որովհետեւ թէ ջուր չիօրսուիր, թէ ալ հասարակաց զառտթով մը խմելու կերպով վասնա-













